

## ՓԻՒՆԻԿԵՑԻ ԿՆՈՉ ՀԱԻԱՏՔԸ

«Լաւ բան չէ մանուկներուն հացը  
առնել եւ շուներուն նետել»  
Մարկ. Ե. Ֆ., Մաթ. ԺԵ. Ֆ.

Նազովքեցի վարդապետը գենեսարեթի մէջ, վիճելէ ետք Փարիսեցիներու եւ դպիրներու հետ, որոնք կ'այսպանէին իր աշակերտները հիներու աւանդութիւնը զանց ընելնուն համար, հանգստանալու եւ ինքնամփոփուելու մտօք հեռացաւ Փիւնիկէի Տիւրու եւ Սիդոն Քաղաքներու սահմանները: Հերանու երկրի մէջ, հակառակ որ, ան զանացած էր ծածուկ պահել իր ինքնութիւնը, բայց Փիւնիկեցի հերանու կին մը լսելով Գալիխացի վարդապետին համրաւը, գտած էր զայն ու պաղատած որպէս զի ազատագրէ ու բժշկէ պիոդ ոգիէ բնակուած իր դուստրը:

Առաջին ակնարկով ընդվեցուցիչ կը քուի մեր բնարանին ընթերցումը. անոր իմաստին բափանցելու համար, ուշադրութեամբ կարդալու ենք Մարկոս ու Մատթեոս աւետարանիչներու միջադեպ- ֆին նկարագրութիւնը, զոր Օրմանեան Արքան խտացուցած ու մեկնարանած է հետեւել պարբերութեամբ:-

«Յիսուսի կեանքը բաւական դժուարին դարձած էր Գալիխոյ մէջ, հալածանքներ ու հակառակութիւններ զայրացած, եւ արգելքներ շատցած. Յիսուս պէտք կը զգար պահ մը այդ ամրոխն հեռանալ եւ անծանօթ կողմեր քաշուիլ ու համդարտիլ ...:

«Յիսուս կը հասնի ծածուկ կերպով Փիւնիկէի սահմանագուխները գտնուող գիւղ մը, եւ անծանօթ կերպով տուն մը կ'օթեանի: Բայց նոր հիւրին ով ըլլալը հետաքրքրութիւն կը շարժէ, եւ վերջապէս կ'իմացուի՝ թէ նոյնինքն Նազովքեցի Յիսուսն է, Գալիխոյ մէջ հոչակուած

հրաշագործ վարդապետը: Նոյն գիւղին մէջ կար կին մը՝ ազգով Քանանացի, այսինքն Փիւնիկեցի, եւ կրօնեով հեթանոս, որ դիւահար աղջիկ մը ունի, երկար տանեն ի վեր դեւէն տանջուած ու նեղուած: Կինը միտքը կը դնէ Յիսուսի դիմել. այսչափ դիւահարներու բժշկութիւն տուուած, եւ հրեաներէն իրրեւ Մեսիա պատրութիւն եւ Որդի Դաւթի կոչուած վարդապետը՝ հարկաւ իր աղջկան դեւն ալ կրնայ հալածել: Կինը կ'ելլ Յիսուսի եղած տունին կողմը կու գայ, զայն կը տեսնէ հեռուէն, որ նամրուն վրայ ելած է, կը մօտենայ երկրպագութիւն ընելով, առջեւը կը խոնարհի եւ կը սկսի բարձրածայն աղաղակել. ողորմեա՛ ինձ, տէր, որդի Դաւթի, դուստր իմ չարաչար այսահարի: Յիսուս ականջ չի կախներ, եւ դէախ տուն կը յառաջէ. չուզեր յանկարծ մէշտեղ ելլող՝ անծանօթ եւ հաւատքն ու սիրտը անյայտ կնոշ մը խոնդիրքը կատարել ... տեղն ալ դուրս է իրեն քարոզութեանց իրը ասպարեզ սահմանուած երկիրէն, բնաւ միտք չէ ունեցած հեթանոսաց երկիրներուն մէջ Ներկնից Արքայութիւնը քարոզել ...: Իր պաշտօնը եւ իր առաքման նպատակը Աստուծոյ ընտրեալ ժողովուրդին համար է. Խորայէի հօտին ոչխարները ուղիղ նամրէն մոլորած են, իր պաշտօնն է միայն անոնք ուղղութեան բերել ...:

«Կինը կրկին ու կրկին երկրպագելով եւ խոնարհելով կ'աղաչէ. Տէր, օգնե՛ա ինձ: Յիսուս անոր կը պատասխանէ. լաւ բան չէ մանուկներուն հացը առնել եւ շուներուն նետել ...: Նմանութիւնը ծանր էր եւ կնոշ նկատմամբ անարգական ... Հրեից բերնին մէջ կուապաշտներուն համար անսովոր ոն

մը չէր Յիսուսի գործածածը:

«Կինը լսեց Յիսուսի խօսքերը, ո՞չ քաջակերութիւնը կորսնցուց, ո՞չ ակնարկին ծանրութենէն վիրատորուեցաւ, ոչ ալ մերժման խօսքէն յուսահատեցաւ, այլ, առաւել եւս համարձակութիւն ստացաւ եւ պատասխանեց. իրաւ է, Տէր իմ, տղոց բերնէն հացը չ'առնուիր ու շուներուն չի տրուիր. բայց ասոր համար շուներն ալ անօրդի չեն պահուիր, այլ տէրերուն եւ անոնց տղոց սեղանին աւելցուելովը շուներն ալ կը կշտանան: Յիսուս զարմացաւ այդ խոնարհամիտ՝ բայց եւ հանճարեղ, զիջողական՝ բայց եւ համոզիչ պատասխանին վրայ. ո'վ կին, ըսաւ, իրաւ որ մեծ ու կատարեալ հաւատք ունիս, հաւատք ունեցողներուն բան մը չեմ ժխտեր, քու խնդիրդ ալ այս պահուս կատարուած է. աղջիկդ այս վայրկեանէն բժշկուած է. ելի՛ր, տունդ գնա, տե՛ս ու մխիթարուէ» (Համապատում, էջ 218-220):

Յիշեալ դրուագը Յիսուսի կեանքին մէջ պատահած կարեւոր նկարագրութիւններէն մէկն է. ան կը խորհրդանշէ հրեաներու մերժումը վարդապետին քարոզութեան՝ զոր հերանուներ ընդունեցին: Հրեաներէ մերժուած ու մէկդի նետուած

երկնային հացը՝ անձկութեամբ ընկալուեցաւ հերանոս ժողովուրդներէ: Յիսուս զիշեցաւ Փիւնիկեցի կնկան քախանձանեներուն, տեսնելով անոր տածած սէրը հանդէա հիւանդ դստեր եւ ունեցած խոր հաւատքը: Հերանուներու քարոզութեանց համար նախախնամութիւնը ընտրած էր Պողոս Տարսնացին:

Աւետարանին մէջ, այս եւ նման այլ նկարագրուած առարկելի դէպէեր, կամ արձանագրուած խօսքեր որոնք յարիր չեն երեւիր քրիստոնէական ոգիին, ուշադրութեամբ սերտելու ենք ըմբռնելու համար անոնց քափուն իմաստը: Արդարեւ, հասկնալով «լաւ բան չէ մանուկներուն հացը առնել եւ շուներուն նետել» խօսքը, կը տեսնենք որ Աստուծոյ Արքայութիւնը բաց է բոլոր անոնց առջև որոնք համոզումով կը հաւատան Յիսուսի անձնաւորութեան, կը հետեւին անոր ուսուցումներուն որպէս զի յաւիտենապէս վայենն Քրիստոսի ներկայութիւնը իրենց կեանքին մէջ:

ԲԱՐԲԷՆ ԹՕՓՃԵԱՆ